

խով պատուաստելով՝ ապահով պիտի ըլլանք շատ հիւանդութիւններէ, որոնց ամեն տարի անթիւ գոհեր կ'ըլլան։

Եթէ այս բանս, ինչպէս որ կը յուսանք ճշմարտի, բասդէօռ որ արդէն մեծ է իւր խմբի վրայ ըրած աշխատութեամբն, եններէ գեռ աւելի անուանի պիտի ըլլայ։

Կենդանաբանութիւնը շարունակեց իւր վերլուծական աշխատութիւնքը. օղ. տութելով բրածոյից քննութիւններէն ջանաց կամաց կամաց կատարելագործէլ երկրիս մակերևութիւն վրայ գործարանաւոր կենդաննեաց կազմութեան շարին։ Սեպհական բան մ'է ձկանց ուրովայնին աշածեւ գործարանաց գիւտն և նշանաւոր է Լիւպդքի մրջիններուն կազմութեան վրայ զիտողութիւնքը։

Տցէնէրէնի նորանոր գաղափարներն սակաւ ինչ հարուածեցին բուսոց մնընդեան վրայ Լիպկի վարդապետութիւնը, այսինքն թէ ածուլին մի մասը ըստովքի արմատներէն կը ծծուի։

Ֆայ նոր կարծիք մը հրատարակեց լուսնոյ հրաբուխ ըստածներուն վրայ, որոնք հեղուկ մարմին մը կ'արտահռանեն, և այս հեղուկը լուսնոյ մակերևութէն դուրս կը ծծուի, որ է երկրիս ձգութենէն։

Գիսաւորք մեր աչաց առջեկն անցան, աստղաբաշխներն իրարու հակառակ կարծեաց մէջ ձգելով, որոնք ոչ գէս ունին և ոչ զլուխ։

Մանչի սոորերկրեայ դրնելն և բանամայի պարանոցին փորձի աշխատութիւնքն կը շարունակին։

Պարանոցին կտրելն արդէն 16 քիլոմէդր յառաջացած է, և յետ երից ամաց շոգենաւք պիտի կարենան այն երկրին մէջէն անցնիլ. յընելելն ծովէն 800 մէդր ցած է, և ապագային աղէկ յոյս կու տայ. Սէն կոդարլերան ծակելն վերջացաւ. Զուփուէրզէի ցամաքեցնելն, Մալաքայ թերակղզւոյն Քրաֆ պարանոցին կտրելն, այս տարուան մեծամեծ գործոց գաղափարելուն և լրացընելուն կը վերաբերին։

Հուսկ յետոյ զիտնական ժողովք։

Արդարեւ մեծ կարեորութիւն մը չունի այս տօնախմբական գիտոց ժողովին, որոնց իւրաքանչիւք ոք կը ներկայացնէ իւր արդէն ծանուցեալ գիւտըն, որպէս զի ժողովական վաւերացման գովութիւնն ընդունի։ Սակայն կը ծանուցանենք որ 1881 տարույն նման բազմաթիւ գիտնական ժողովք ոչ երբէք եղած էր։

ԴՐՈՒՅՆ ԵԼԵԿՏՐՈԿԱՆ ՇՈՒՐԺԻՉՆ

ԵՒ ԶԱՅՆ ՆԱԽԱՐԿՈՒԹԵԱՆ ԳԱՏԵԱՃԵՑԼՆ ԵԼՆ

Հարժման արգասեաց ելեկտրականութիւնը պատշաճեցնելու առաջարկութիւնն, երկու տարի առաջ Դրուվէի գիւտով նոր քայլ մ'ըրաւ, որ Սիմէնսի մեքենայն այնպիսի կերպով նորոգեց՝ որով կարենայ զօրութիւնը անցել և իւր ընթացից ժամանակ անգործութիւնը նուազեցնել։ Դրուվէի գիւտոյն սեպհականութիւնն էր ճախարակը փոքր ինչ գալարել, այսինքն զլանեան ձեզն փոխանակել ողորտաձեւ։


Ելեկտրականութիւնն ելեկտրանկայուն մեքենայէ մը սկիզբն կ'առնու, որ շարժէ մը ոգեւորեալ է և հալորդիչ թելերով երկրորդ նոյնպիսի մեքենայի մը կ'անցնի, և հոսանք մը յարուցանելով կը ստիպէ զճախարակը իւր վրայ դաւնալ. Թաւալման շարժման ատենը զօրութեանց բաւական կորուստկ'ըլլայ, երբոր ճախարակը իւր ընթացից մեռալ կէտէրը հասնի, այսինքն այն կետերն՝ յորում ելեկտրամագնիտի և ճա-

իսրակին իրարու. հակառակ զօրու-
թիւններն կը հաւասարին և կը ջնջուին:

Այսպիսի անպատեհութիւն մը Դր-
բուվէի գիւտովն կ'ոչչանայ և կը մնայ
փոքր քանակութեամբ շարժիչ մը, շատ
գիւղաց մէջ գործածելի: Այս շարժիչն
ի շարու ելեկտրականութեան կը ներ-
կայացընէ ելեկտրանկայսւն երկրորդ
մեքենայն, այսինքն փոքր շոգեկառաց
գործածուածն, կամ ուրիշ բառերով,

այնպիսի մեքենայ մը որ ելեկտրակա-
նութիւնը զօրութեան կը փոխէ: Դրու-
վէի մեքենայն այլ և այլ գործեաց յար-
մարցուցին և մասնաւորապէս զրօսա-
նաց մակցիներու շարժման:

Այլ և այլ փորձերու ծառայած մա-
կուկին անունը Դէլֆոն էր. և անցեալ
տարի Սէն գետոյն մէջ 'ի 25, 27, 28
մայիսի և Ցյունիսի, և Պուլյնի ան-
տառին լներուն մէջ 'ի 19 և 26 յունի.



Ղեակ ելեկտրա-շարժիչ Դրուվէ:

սի փորձերն յաջողեցան: Դրուվէ, որ-
պէս զի զրօսանաց մակուկին յատկու-
թիւնը չփոխէ և միանդամայն դայն
շրեռնաւորէ, ամենայն գործիք զեկին
կողմը յարմարցուց, որոնք են շարժիչն,

ոլորտն և փոխադրութեան գործիներն,
և ուզած ժամանակ կրնար մակուկէ մը
հանել և կամ մէկէն յարմարցընել որ
և իցէ նաւակի:

Այս գէպքին մէջ ելեկտրականու-

թիւնը զօրութեան փոխելու համար եւ լեկտրանկայուն մեքենայ մը չէր կրնար գործածուիլ, վասն զի վերջինս ալ պէտք ունէր ուրիշ գործիքն շարժումն ստանալու, որով հարկ կ'ըլլար հեղուկ-ներու դիմել, այսինքն բարգի: կը տես-նանք ուրեմն մակուկին մէջ բարդ մը, և հոսանքը շարժին կը փոխանցի լա-րով մը և ղեկը կը կառավարէ. իսկ այս լարերն մետաքսով պատաժ մետաղա-կան ժապաւէններէ շինուած են, իրկու լարերն առասան մը ձևացուցած կ'ե-րեան, բայց իրապէս զատուած են, այն առեն կը միանան երբոր հոսանքը մե-քենայ մը ջշափէ. կամ որպէս զի ե-լեկտրական շրջանակը փակուի և շար-ժիչն գործէ. Այսպէս ուրեմն մակուկին ճանապարհորդելն կամ դադրիլն թթա-մատի փոքր շարժմամբն կ'ըլլայ, որ վե-րի ըսուած մեքենային կ'ազդէ, ըստ նմանութեան ելեկտրական զանդակաց կոճակներու:

Դրույի շարժիչ ղեկն մասնաւորա-պէս թիւթե մակուկի կը յարմարի: Ա-ւելի մեծ և հաստատուն նաւակաց հա-մար պէտք է ոլորտին սովորական վի-ճակը պահել և զայն ուղղակի միացը. նել առանցքին շարժին հետ, որպէս զի արտաքին մարմնոց փոխանցելէն ազատ ըլլայ:

Փոքր տարածութեամբ բարդն, որ նաւակին մէջ տեղը կը դրուի՝ ճարտա-րութեամբ յարմարցուած է, որպէս զի դիւրին ըլլայ իւր տեղը զնելը և գործածելը: Բարդն կը պարունակէ երկրումատ կալիսնի լուծում մը, որոնց վրայ դրույի նոր տարրաբանական մար-միններ աւելցուց, զորս հիմակ չուզեց ճանչցնել, որովք բարդն աւելի կայուն է քան թէ սովորական երկրումատն:

Բարդն երկու տարրեր մարտկոցէ կազմեալ է, իւրաքանչիւրն վեց րդու-զով, կանոնաւորապէս երեք ժամ կը ը-նայ գործածուիլ: Այսբաժանուած մաս-նաւոր նպաստակաւ է, որպէս զի մարտ-կոցներն յաջորդաբար և կամ 'ի միա-սին գործածուին: Առաջին դէպքին մէջ զօրութիւնը երեք ժամէ մինչեւ վեց ժամ

կը տեսէ, երկրորդին մէջ շարժչին զօ-րութիւնը կը կրկնապատկի: Դարձեալ նաւարկելու ժամանակ առանց ընդհա-տելու դիւրին է մէկ մարտկոցին հե-ղուկը փոխել, մինչդեռ միւսն 'ի գործ-ածութեան է:

Տասը ժամէն աւելի տեսող շրջագա-յութեան՝ դրույէ Պոնսենի բարդերն գործածեց, որք թեթև և հաստատունք էին և գժուարահոս հեղուկներէ բաղ-կացաւ:

Երկու հեռաւոր կէտից մէջ մակոյկն դրեաթէ ամեն անգամ նոյն ժամանա-կը անցուց. արդիւնք մը՝ որ կ'ապացու-ցանէ բարդին յարակայութիւնը և նոյն շարժչին արդեանց հաստատուն ըլլալը: Իւրաքանչիւր փորձը, որ մէկ ու կէս ժամէ մինչեւ երկու ժամ տեսց, ոչ ինչ նուազ քան զտասն ճանապարհորդու-թիւն կը պարունակէր:

Արագութիւնն ժամուան մը մէջ 4,500 մէդր էր ջրոց ընթացից հակառակ և 8,640 ըստ ընթացից՝ նաւարկելով: Պուլոյի անտարին ըներուն մէջ նոյն փորձը հաստատուեցաւ թէ ջրոց հան-դարտութեան և թէ ալէկոծութեան ժամանակ:

Ամենայն փորձոյ մէջ ամբողջական ծանրութիւնն ընդհանրապէս հետևեալն էր.

Նաւակն	· · · ·	80	քիլոկը.
Բնարդը	· · · ·	24	»
Շարժիչը	· · · ·	5	»
Ճանապարհորդք.	·	240	»

բովանդակն 349 քիլոկը.

Երկայնութիւնն 1st, 50 էր և լայնութիւնն 1st, 20, շարժիչն 8 քիլոկրամի զօրու-թիւն արտագրող, գրեաթէ 1/10 ձիոյ զօրութիւն:

Այս շեղեղ արդիւնքներն՝ գտողին ա-նունը փառաւորեցին: Բազում աղնուա-կանք և քաղաքք պատուիրեցին իրենց պարտիզան կամ առանձնական զուար-ճութեանց համար, յորոց մին էր նու-պար Փաշա, որուն համար շինուեցաւ նաւակ մը՝ ընկալուչ 10 կամ 12 ան-ձինք և ժամուան մը մէջ 12 քիլոմէդր արագութեամբ: